

պելիքներ իրարու խառնելով խմել, այլ զուտ բայց քիչ խմելու է : Դղեքսանդր Մակեդոնացին կ'ըսէր . “ Այս երկու հարսար խոհակեր ունիմ ” այսինքն շրժմունք և բարեխառնութիւն „ : Այս իրացընէ ինքն ալ երբոր բարեխառնութիւնը կորսընցուց՝ կեանքն ալ կորսընցուց : Ու որ կ'ուզես որ կերածդ աղէկ և շուտով մարսես՝ նախ նայէ որ առանց շոապելու լաւ մը ծամես ու ետքը կըլլես, և երբ սեղանէն կ'ելլես՝ նախ մէկ չափառը շարժմունք մը ընելով՝ վերջը նստէ գարձեալ քու ալրհեստիդ կամ կարդալուգ :

Կերակուր եփելու հարկաւոր եղած գործիքներն ալ պէտք է որ միշտ մաքուր պահուին, և կլայեկելու կարօտութիւն ունեցող ամանները պէտք չէ այնպէս թողուլ ու գործածել, ուսկից մեծամեծ վտանգներ պատահած են ու կը պատահին շատ անգամ :

Դմկելեաց մէջ ամենէն առողջարարն է մաքուր, պաղ, անհոտ ու անգոյն ջուրն, և ազբիւրներուն ջրերը գուբերու : Ջրերէն շատ աւելի ընտրելի են, բայց քրտնած ատեն ամեննեին պէտք չէ ջուր խմել, իսկ թէ որ մէկը նոյն առեն նորէն պիտի քրտնի՝ կրնայ խմել, միայն թէ շուտով սկսի դարձեալ իր ախատանքը : Դմառը ջրին մէջ քանի մը կաթիլ քացախ կամ լեմնի ջուր կաթեցընեն լաւ է, աւելի զովանալու համար :

Տղոց ոչ երեկք պէտք է գինի խմեր. իսկ օղի կամ ասոր նման ոգեզէն ըմպելիքներ՝ թէ տղոց և թէ մեծերու զրեթէ թոյն են, որ մարդուս կեանքը կը կարձեցընեն : Այս անոնք որ իրենք վրենք բոլորովին խումի տուած են՝ թէ առողջութիւննեն և թէ համար մանքնին կը կորսընցընեն, և միշտ մարդկային ընկերութեան ատելի ըլլալ, քստմելի և պժգալի են ամէն առեն ու ամէն խելացի մարդկանց :


Խըսոր մէկը թեթե տկարութիւն մը սկսի զգալ, պէտք է նոյն օրը սովու

րականէն աւելի հանգիստ անցընէ, կերակուր քիչ ուտէ, և ջուր շատկեկ խմէ : Տիւմուլէն անունով գաղղիացի երեելի բժիշկը մեռնելու ատենը կ'ըսէր . “ Այս կը մեռնիմ, բայց կը թողում իմ տեղս երկու երեելի յաջորդներ, որ են սակաւակերութիւն և ջուր „ : Այս փորձուած բան է որ աս երկուքովս շատ անգամ՝ ամէն թեթե տկարութիւններն ալ կ'անցնին : Դարձեալ պէտք է զգուշանալ ստէպ ստէպ դեղ առնելէն որ դեղերու ծառայ ըլլայ մարդ :

Բայց ծանր տկարութեան ատեն գիտուն բժիշկներու խորհրդակցիլ միշտ գովելի եղած է . աս բանիս համար պէտք է ընտրել փորձ ու տեղեակ բժիշկ մը, և անկէ վերջը ցտարակուսիլ անոր վրայ : Բաց աս ալ լաւ պէտք է գիտնալ որ քաջարտութիւնը և հիւանդութեանը սիրով համբերելլ շատ զօրաւոր դեղեր են մարդուս, որ չէ թէ միայն քաշած ցաւերը կը թեթեցընեն, հապանակ շատ կ'օգնեն առողջանալուն ալ :

Մէկ խօսքով, թէ որ կ'ուզես և կը փափագիս լաւ և առողջ ըլլալ, պէտք է որ միշտ բարեխառն և ուրախ կեանք մը ունենաս, վասն զի տրտմութիւն, հոգ, բարկութիւն, մաղձոտութիւն, անժուժկալութիւն և ուրիշ ամէն սաստիկ կրեր կրնան մեծ վնաս բերել մարդուս զիխուն :

Որչափ տեսակ հիւանդութիւններէ ազատ կ'ըլլային մարդիկ թէ որ այսչափ զանազան մոլութիւններ չգտնուելին աշխարհքիս վրայ :



#### ՕԴՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Մէկ սունկը՝ գէշ սունկէն զարելու իւրաը :

ԴՐԲՈՐ կ'ուզես սունկը ուտելու համար գործածել, հասարակ ճերմակ սոխ մը առ ու կեղենները վրային հանելով կեսը կտրե և սունկերուն հետ մէկ-

տեղ դիր ու եփէ : (Ծ)է որ սոխը գոյնը փոխէ , ու կապոյտ կամ մթնագոյն և կամսեի զարնէ , նշան է որ սունկերուն մէջը (թունաւորներ ալ կամ . իսկ թէ որ բաւական եփելէն ետեւ սոխը միշտ իր Ճերմակ գոյնը կը պահէ , վախ չկայ , կրնաս ուտել :

(Ծ)արմ' ու էանաչ լուբէտ՝ պահելուն էերու :

Չոր ու պայծառ օր մը լուբիան կը ժողվես և երկու կողմի թելերը ստրկելէն ետեւ եռացած ջրի մէջ կը դնես , և քանի մը վայրկեան աս ջրին մէջը մնալէն ետքը դուրս կը հանես , ու կը թողուս որ պաղի . յետոյ կ'առնես ու նախ շիշի մը կամ պատի տակառի մը տակը որթի՝ տերեւով աղէկ մը պատելէն վերջը , վրան կարգ մը լուբիա կը տարածես տամնըվեց մատ թանձրութեամբ . ասկէ ետքը նորէն կարգ մը որթի տերեւ և կարգ մը լուբիա կը դնես վրայէ վրայ ինչուան որ ամանը լեցուի , ետքը վրայի կարգը որթի տերեւով ծածկելէն ետեւ՝ վրան մէկ քար մը կը դնես որ բոլորը միանան . աս ընելէն ետեւ կերակրի աղով խառնած ջուր կը լեցընես ամանին վրան ինչուան բերանը , անանկ որ ամենէն վրան զրած որթի տերեւներդ ջրին տակը ծածկուին : Ետքը կ'առնես ամանը ու զով տեղ մը կը դնես , և քանի որ աղի ջուրը շոգիանալով ցնդի ու տակառին մէջէն պակսի՝ նորէն վրան աղի ջուր պէտք է լեցընես , որպէս զի լուբիաները միշտ ջրին տակը ծածկուած մնան :

Վայպէս որ ընես՝ լուբիաները ինչուան նորէն բումնելու ատենը կը դիմանան ու թարմ'կը մնան :

Վս զիւտս գտնողը կ'ըսէ թէ ինքը աս կերպով ընտանի կանգառ՝ ալ պահէր է :

Երբոր կ'ուզես աս աղած լուբիան գործածել՝ պէտք է հանես ու ջրի մէջ

դնես որպէս զի աղը դուրս առյ :

Իսկ թէ աղի ջուրը որչափ աղիու թիւն պիտի ունենայ՝ իմանալուզենաս , աս կերպով կրնաս չափել . աղեջրին ամանին տակը թարմ'հաւկիթ մը կը դընես և թէ որ հաւկիթը ջրին երեսը ելէ՝ ըսելէ թէ ան ջուրը լուբիա պահէ . լու համար բաւական աղիու թիւն ունի :

Ը ադանակը՝ երկայն արէն պահելու էերու :

(Ծ)արմ' որ շագանակը պահէլէն առաջ աղէկ մը չորցնես՝ կը փտտի ու կ'ապականի . աս բանիս դարմանը՝ զանոնք աղէկ մը չորցնելն է որ երկու կերպով կրնայ ըլլալ :

Ո'էկ մը փուան մէջ հացգ եփելէն ետեւ երբոր զանոնք դուրս կը հանես , անոնց տեղը ժողված շագանակներդ դիր և մէջը թող զանոնք ինչուան որ փուռը պաղի . և թէ որ մէկ անգամով աղէկ մը չէ չորցած՝ երկու իրեք օր վրայէ վրայ աս գործողութիւնը կրնաս ընել :

Իսկ երկրորդ և աւելի աղէկ կերպը աս է :

Վաետնէն հինգ վեց կանգուս բարձրութեամբ ուռենիէ՝ վանդակները կը շինեն և անոնց վրայ կը շարեն շագանակները . գետնին վրայ ալ պզու

փայտի կտորուանքներով կրակ կը վառեն որ առատ մնուի կ'ունենայ :

Կերպով շագանակները շատ աղէկ կը շորնան ու կը կարծրանան , և երկայ

ատեն առանց փտտելու կրնան պահուիլ դիւրաւ կ'աղացուին և աղիւրն ալ խիստ համով կ'ըլլայ , ուսկից հաց և կարկան դակ կը շինեն . երբեմն ալ առանց աղա

լու թրջելով խիւս կը շինեն և կ'եփեն Վաղղիոյ և Վապանիոյ լեռնոտ գաւառներուն մէջ գրեթէ հացի տեղ աս շագանակը կը գործածուի : Ը ագանակումնուցած հաւեղէններն ալ շատ համու կ'ըլլան :

1 Թաղէ : 2 Ֆառուլէ : 3 Արմա : 4 Էնինս :

1 Թաղէ :  
3 Արմա :

2 Ֆառուլէ :  
4 Էնինս :